

09 APR 2011



ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԹԵՐԹ

Է. ՏԱՐԻ 1923

Ճարեկան՝ 50 ֆր. = 4 դր. = 1 ստերլինգ:

ԹԻՒ 11-12
ՆՈՅԵՄԲՐԵՐ—ԴԵԿԵՄԲՐԵՐ

ՊԱՑՄԱԿԱՆ

ԱՐԵԼԻ ԶԵՂՈՎՐԾ ՀԱՅ ԳՐԸՆԿՆՈՒԹԵԱՆ
ՄԻԶ



Իրալէզներու շնազգի կամ շնաստուածները ըլլալը ապացոյցի պէտք չունի, ևզնիկ (Էջ 98) զանոնք յայտնապէս “ի շանէ”, սերած կը համարի: Խնդրու նիւթ կրնայ ըլլալ միայն անուան ձեւը, որուն մասին գրական աղբերներն ալ իրարու միաբան չեն: Եզնիկ, Փաւստոս, Անանուն եւ ասոնց հետ նաեւ Խորենացին կ'անուանն զանիք Արալէզ¹ կամ Առլեզ, մինչդեռ Եղիշէ իւր

Հարցմունքներուն մէջ¹ եւ վանական վարդապէտ² Յարալէզ ունին: Մատենագիրներու այս անհամաձայնութեան պատճառաւ է որ Էմին³ եւ բասմաջեան⁴ մէկ կողմէ ձգած սովորական ըմբռումը՝ Յարալէզ ձեւը կը պաշտպանեն իրեւ ուղիղն ու սկզբնականը, համարելով զայն կազմուած “յար” եւ “լիզուլ” բառերէն, որով իմաստը կ'ըլլայ միշտ եւ շարունակ լիզող, : Էմին ուրիշ երկասիրութեան⁵ մը մէջ մինչեւ անգամ գոհունակութեամբ կ'արձանագրէ այն ընդունելութիւնը, զոր գտած է իր այս մեկնութիւնը նոյն ժամանակուան քանի մը գիտնականներու քով: Սակայն մտազիր կ'ընեմ որ մեկնութիւնս է մինէն յառաջ Եղիշէ արդէն տուած է, երբ կ'ըսէ “է կենդանի մի, որ յար լիզու զմենեալսն եւ կենդանանայ եւ կոչի Յարալէզ”:

Նոյնը գրեթէ բառական կը գտնենք նաեւ վանական վարդապետի քով: Արդ՝ որովհետեւ մատենագիրներէս եւ ոչ մէկը դասական շրջանին կը վերաբերի, որ՝ նշակէս յայտնի է, մեր գրականութեան ամենահին շրջանն է միանգամայն, զարմանալիչէ, որ Ե. Ա. Դուրեեան⁶ վերագոյն դրուած

¹ Հարցմունք ԺԱ. Էջ 18 (Patr. or. XX).

² Ալիշն, Զին Հաւատք, 1910, Էջ 194:

³ Պատմութիւն Մ. Խորենացւոյ ուսու. է թրգմ., Էջ 258:

⁴ Համեմատական հետազոտութիւն մեր Յարալէզաց, Վենետիկ, 1898:

⁵ Հնախօսութիւնք ի վերայ Հայկ. հեթանոսութեանց գաղղ. է թրգմ. Արմաշ 1875, Էջ 45:

⁶ Ֆաղիկ 1895, Էջ 601-602:

¹ Արալէզ ունի նաեւ Սահմանք Դաւիթ Անյաղթի, “Երալզութեանցն ոմանք անգոյք, որպէս եղերուաբան” և աբանքու. “Ոմանք անուանեալք եւ ու ենթակացեալք, որպէս աբանքու, Վենետիկ, 1833, Էջ 121 եւ 150:

մեկնութիւնը միշնադարեան ստուգաբանութիւն անուանէ: Ի հարկէ թերեւս քիչ մը շափազանց ցութիւնը լլայ այս կարգի ստուգաբանական սպաթագումերը բացառապէս Միջին դարու ստացուածք հոչակելը, քանի որ Ե՞րդ դարու մէջ ալ նման երեւոյթներ պակաս չէին, սակայն ինդրոյն ծանրակէտը հոն է, որ՝ ինչպէս արդէն Հ. Մէնէվիշեան դիտած է ԱՅԱՐԱԼՔՆ ըստ կազմութեան շատ նոր բառ է¹: Այսինքն՝ “յարդ բառը” միշտ իմաստով բարդութիւններու մէջ գործածելը (յարատեւ, յարագուարձ, յարաբուղն եւն) դասական լիզուի հոգւոյն հակառակ է եւ աւելի սիրուած միջնադարեան մատենագիրներէ: Դասական մատենագրութեան մէջ պատահած մէկ երկու օրինակները յետսամուտ են:

Էմին² եւ Բասմաջեան³ Արալէղ ձեւէն կը խորշին մասնաւորապէս անոր համար, որ ասով միանդամայն Արայի եւ Արալէղներու առասպելներուն միաժամանակութիւնը ընդունած ըլլալ կը կարծեն. մինչդեռ ըստ պատմագիրներու պատմածին եւ իրերու ընթացքին Արալէղները՝ եթէ Արայ լիզելով պիտի կենդանացընէին, իբր թէ անկէ յառաջ արդէն եղած ըլլալու էին: Այս դժուարութիւնը թերեւս արժէք ունենար Էմինի համար, որուն ժամանակ Արայ՝ թէեւ զրոյցներով հիւսուած եւ զարդարուած, բայց եւ այնպէս հայ ազդին նահապետներէն մին կը համարուէր: Սակայն այսօր որեւէ արժէք չունի եղած առարկութիւնը: Բնաւ հարկ չկայ, որ Արալէղները Արայէն յառաջ ըլլային, որպէս զի զայն լիզէին. եթէ մին աստուած էր եւ միւսները աստուածազի, ժամանակագրական ետեւառաջութիւնը նշանակութիւն չունէր այլ եւս ժողովրդական առասպելահայեացքին համար: Թէ երկնային շնիկները Արայ լիզելով կ'առնուն իրենց անունը, այս ալ բնական է եւ իրապէս դիցարանական: Համեմատական առասպելագիտութեան մէջ նման դէպքեր պնչափ շատ են, որ աւելորդ է կարծեմ այս մասին աւելի ծանրանալ: Հետեւաբար՝ դուրս հանելով առայժմ նախապատմական շրջանը՝ մեզի տրամադրելի գրական աղքիւրներէն այն կը մնայ այսօր ստոյգ, որ Ե՞րդ դարու հայ մտաւորականութիւնը՝ եւ հաւանօրէն նաեւ հայ ժողովրդը Արալէղ ըսելով՝ Արա լիզող երկնային շնիկներ կը հաս-

կընային: “Առլեղ, ը Արալէղին ժողովրդականացած ձեւն է եւ թերեւս նոյն ատեն աւելի գործածականը քան Արալէղ:

Ըունը առասպելակազմիկ ազդակ ըլլալ յառաջ, եղած է նախ մարդուս ընկերը քաղաքակրթութեան փշուտ ճամբուն ամբողջ ընթացքին: Եւ որչափ ալ ստոյգ ըլլայ անասնային առասպելներու աստղային նկարագիրը¹, միւս կողմանէ այն եւս աներկրայ է թէ անասուններուն փիզիգական իրականութեան ծանօթութիւնն է, որ երեւակայութեան միջնորդութեամբ երկնային մարմիններուն մէջ անոնց համապատասխանները կը գտնէր, որոնք այնուհետեւ իբրեւ աստուածացած էակներ իւրաքանչիւրը իր կեանքին առանձնայատուկ արտայայտութեան շնորհիւ որոշ դեր մը կը ստանձնէին մարդկային կեանքին բարդ հարցերուն մէջ: Արալէղներու առասպելն ալ այս յառաջատութենէն անցած ըլլալով՝ պարզ է թէ երկնային շնիկներու վրայ խօսած ատեն՝ անտես պիտի շնորհք անոնց մասամբ մը գէթ ծնունդ տուող երկրային ընկերները:

Ըունը պատմութեան մէջ առաջին անգամ երեւան կուգայ քարաշընախին իրեւ տան պահպան: Հրէական աւանդութեան² համաձայն մինչեւ անդամ Արէլ շուն մ'ունէր, որ իր ամենահաւատարիմ օգնականն է եղեր խաշնարածութեան ժամանակ: Ի հարկէ այս աւանդութեան վրայ կոթնիլ կարելի չէ, սակայն սեպագիր արձանագրութիւնները կը վկայեն որ յառաջակողմեան Ասիոյ մէջ Քրիստոսէ յառաջ 3500ին արդէն գործածութեան մէջ էին շները: Նշանաւոր է մանաւանդ հատական քանդակ մը, ուր ներկայացուած են հատական բոլոր աստուածները իւրաքանչիւրը իւր բնութեան եւ պաշտօնին համապատասխան անասնոյ մը վրայ կեցած, ունանք ալ բազմած. շան վրայ կանգնած է դիցուհի մը, որ ձեռքը բան մը բռնած է: Ցիշուելու արժանի է նաեւ Սենեքերիմի ընծայուած գեղեցիկ քանդակ մը պնդակազմ եւ հսկայ շան մը պատկերով, որ՝ սակայն կերպարանքով տղեղ է եւ աւելի շնագայլ կ'երեւայ: Այս կարգի շներ լեցուն էին բարելոն, Ասորեսատան, ինչպէս նաեւ Աթէնք եւ մինչեւ իսկ Հռովդմ. Կ'ապրէին փողոցի վրայ նետուած փշառներէ եւ կերակուներէ: Այսօր ալ Արեւելքի քաղաքներուն մէջ անհաշիւ է ասոնց թիւը, որոնց ոչ միայն բնակավայրն ու կերա-


¹ Հանդ, Ամս. 1898, էջ 26:

² Հնախօսութիւնք, էջ 47:

³ Հետազոտութիւն, էջ 5:

1 Կոմի ծագումը, էջ 314—316:

2 Bochart, Opera omnia I. 679.



կրավայրը. այլ եւ ցկնելու տեղը փողոցն է, ուր եւ կը կմքեն իրենց կեանքին վերջին օրերը: Կէս վայրենի ըլլալուն՝ մինչեւ իսկ դիակեր կամ գիշակեր էին ասուք. անոր հետեւութեամբ իրենց սիրած վայրերէն մէկն ալ պատերազմի դաշտերն էին, ուր օրերով կը թափառէին, մինչեւ իրենց վերջին աւարը սպառէին: Մեծութեան կողմանէ շատ նշանաւոր էր հնդկական ըսուած շունը, որ սովորականէ դուրս ուժով էր եւ յանդուգն եւ երբեմն մինչեւ անգամ առիւծներու կը յաղթէ եղեր: Անուանի էին նաեւ մարական եւ պարսկական շները, որոնք սակայն աւելի գեղեցիկ էին եւ ընտանի եւ սովորաբար աղնուական տներէ շատ կը բուժանուէին:

Հոմերոսի ժամանակ արդէն ծանօթ էր շունը իրենց դիակեր¹: «Հնուց ի վեր արիւնալէզ եւ գիշակեր այս անասունը, կ'ըսէ Նեղելուն², սիրով մեռելատեղներ փնտուելուն, մանաւանդ գիշերները ահ աղդող եղանակաւ ու ունալուն պատճառաւ արտաքոյ կարգի ատելի, խոռվայշյզ եւ մահուան, գիշերուան ինչպէս նաեւ սանդարամետի ահաւոր զօրութիւններուն հետ խորհրդաւոր յարաբերութիւններ տածող անասուն մը նկատուած էր: Անոր համար ալ ախտաբեր եւ մահաբեր կը համարուէր շունը առ հասարակ բոլոր սեմական ժողովուրդներու քով, թէեւ ինչպէս կիվիոս³ կը վկայէ, ժանտախտով վարակուած դիակներու երբեք մերձենար: Անկից կը խորշէին նաեւ Հնդիկէին մերձենար: Անկից կը խորշէին նաեւ Հնդիկէին սոր բացատրութիւնը կու տայ ինքնին իսկ ները. ասոր բացատրութիւնը կու տայ ինքնին իսկ ները, երբ կ'ըսէ թէ մահուան աստուծոյն Յակեա, երբ կ'ըսէ թէ մահուան աստուծոյն Յամայի շները կը շրջն մարդկան մէջ որսորդ Յամայի շները կը մասէ եւ իրեն մահուան դիցարանականը կը մասէ եւ իրեն մահուան քառականնեայ այսինքն՝ չորսաշուի է, շունը քառականնեայ այսինքն՝ մահանական տեսապանող կերերոսը: Այս զարմանալի տեսապանող գիծը որչափ կ'երեւայ հասարակաց ստացուածք էր հնդեւրոպական ազգերու: Վասն զի գերմանացիներուն, խորուատներու եւ Զեխերու քով ալ այն ըմբռնումը կայ թէ շուն մը, որ չըրս աչք ունի՝ այսինքն, որուն ամէն մէկ աչքին աչք ունի՝ այսինքն, որուն ամէն մէկ աչքին:

ըսելով ի հարկէ աւելի ուրուական կամ գեւ կը հասկնան, սակայն մարդկային հոգիներու նկատմամբ ալ աւանդութիւններ կան: Այսպէս Շեղվիդ Հորդային մէջ կը հաւատան, որ երբ գիշերուան միջոցին շները ոռնան Հել (Hell, Hölle, Hulda = մահուան դիցուհի) շներու քովն է. ուրիշ խօսքով՝ մէկը կը մեռնի: Զեխերու կարծիքով շունը ոռնալու ժամանակ որ կողմն որ կը նայի, հօն մէկը մեռած է կամ նոր կը մեռնի: Իմ հայրենիքս Խոտորջուր ալ՝ շունը կ'ոռնայ, կ'ըսէին, որովհետեւ մեռելներու հօգիները կը տեսնէ: Բաւոր շներէ ուղղակի կը վախնային, որ նշան է թէ չորսաչուի շան տեսագիծը հօն ալ բոլորովին Ծնջուած չէր: Իմ կարս ծիքովս Պարսիկներու քով ալ մնացած էին այս առասպելահայեացքին հետքերը, որուն՝ բացայտ վկայութիւններու պակսելով՝ շատերը մտադիր չեն եղած մինչեւ այսօր: Երբ Պարսիկը իր մեռելը գերեզմանոց աննելէն վերջը, մեռելուն սրբելու համար 9 անգամ դեղին թծերով աչք ունեցող շուն մը կը շրջեցնէր անոր վրայէն¹, պարզ է թէ Պարսիկը իր այս ըմբռնու մով շատ հեռու չէր ոչ իր Եւրոպայի ցեղակիցներէն եւ ոչ ալ Հնդիկներէն: Պարսիկներու առանձնայատու կը շան նուիրականութիւնն էր: Շունը սուրբ էր անոնց համար եւ գիակը պիղծ: Եւ այս է պատճառն, որ իրանեան ինչ ինչ ցեղերու մէջ, այսպէս Մարաստան եւ Բակտրիա մեռելները դիտմամբ շներու կու տային, որպէս զի լափին: Շպիդելի համաձայն² մինչեւ իսկ ծեր մարդիկ կենդանի կենդանի շներու առջեւ կը նետուէին, որոնք իրենց կատարած գազանային պաշտօնին համար մեռելամադաղ եւ կ'ըսուէին: Տարօրինակ են այս հայեացքներն եւ գործքերը, եւ սակայն որչափ դիւրը մեռնելի պիտի երեւան մեզի ասոնք, եթէ նկատենք, որ ըստ Աւեստայի շունը մարդկային հոգիներու առաջնորդ է, որ դերձանի մը վրայէն կը տանի զանոնք մինչեւ արքայութիւն եւ անոր յանձնուած է պահպանակ դերձանը ընդդէմ դեւերու, զորոնք կը հալածէ գիշերները ոռնալով: Այժմ կը հասկըցուի նաեւ թէ ինչո՞ւ համար Պարսիկները մեռել մը չժամած զայն անպատճառ շան մը նայիլ կու տային³: Իրենց ըմբռնու մով շունը իր նայուացքով մեռնողին հոգին իրեն կը ձգէր

¹ Buchholz, Homerische Realien 1, 2, 192, 197.

² Zeitschrift f. Volkskunde 1903, S. 263.

³ Liv. XL, 21.

⁴ Atharvaveda 8, 1, 9.

⁵ Grimm, Die deutsche Mythologie III, 191.

⁶ Negelein, Zeitschrift f. Volkskunde, անդ 265.

¹ Hüsing G., Iranische Überlieferung, S. 34.

² Spiegel, Eranische Altertumskunde III, 703. Geiger, Altiranisches Leben, S. 369.

³ Herod. I, 140. Orelli, Allgemeine Religionsgeschichte II, 147.

սանդարձեած տանելու համար։ Այս արարողութեան մէջ երբեմն այն աստիճանի ծշդակահ էին, որ եթէ յդի կին մը մեռնէր, դիակը երկու շան նայիլ կու տային. մին մօր, միւսը սաղմային վիճակի մէջ մեռնող տղուն համար։

Ուշափ որ ալ շունը Պարսկաւ տանի մէջ կը յարգուէր իբրեւ սուրբ եւ նուիրական անասուն մը եւ արգիլեալ եր զայն սպաննել եւ այս իսկ պատճառաւ Դարեհ Ա. պատգամառութեան առաքեց Կարքեդոնացւոց՝ զանոնք շան եւ մարդու միս ուտելէ ետ Կեցլնելու համար², սակայն՝ գէթ որչափ ինձի ծանօթ է, շունը Պարսկաներու քով երբեք աստուածութեան պատույն Հյաստաւ, Հնդիկները հս ալ շեղեցան իրենց եղայրներէն, Աան զի շան կերպարանքով կը ներկայացընեն ոչ միայն մահուան աստուծոյն Յամայի քով պատգամաւորութեան պաշտօն կատարող Սարամեյա ըսուած երկուորեակները, այլ եւ անոնց մայրը Սարամաւ դիցուհին³: Հատ նման է այս առասպելին յըւնական Հեկատէ դիցուհոյն մասին աւանդուածը. Հեկատէ մահուան դիցուհի մըն է, որուն կ'ընկերանան դիւտական շներ եւ իսքն իսկ կը բալձայ եղեր, որ պաշտամունքի միջոցին շուն յորջորջուի⁴.

Այս համեմատական բազմաթիւ օրինակները յառաջ բերելով՝ նպատակն էր ցուցնել թէ շունը մահուան հետ ալերսի մէջ դնելը ոչ միայն շատ տարածուած երեւոյթ մըն է ընդհանուր առասպելացիտութեան մէջ, այլ թէ յատկապէս հնդեւրոպական ազդերու վրայ սովորականէ աւելի մեծ եղած է անոր ազդեցութիւնը, որ եւ գեռ կը շարունակուի մինչեւ այսօր։ Արդ որովհետեւ Երայ գեղեցիկ ալ յարութիւն չառած՝ անցած է նաև մահուան լարիւրինթոսէն, մտած է այն ալ սանդարձեած, որ կ'իշխէր մահուան աստուածութիւնը իր շներով, չափազանցութիւն է ուղղակի, երբ Բասմաշեան Արալէզներու առասպելը իր ամրութութեամբ ասուրաբարելական կը համարի, որպէս թէ պարզապէս տարբերակն ըլլայ այն Մարդուկի առասպելին, որուն մէջ՝ ըստ նորագոյն սեպագիր արձանագրութեան մը՝ կը յիշուին նաեւ չըրս շնասոււածներ, ու կկումու, = Յափշտակիչ, = Ակկուլու, = Ուտիչ, = Իկու, աս, = Կորդիչ եւ Կլթերու, = Յագեցու.

¹ Zeitschrift f. Volkskunde, S. 370.

² Յուստ. 18, 1, 10.

³ Abel Bergain, La religion vedique d'après les hymnes de Rig-veda, Paris 1883, I, 2, p. 317.

⁴ Preller, Griechische Mythologie I, 326.

յիչ անուններով¹, Ասոնք Արալէզներու հետ միացլնելու գլխաւոր փաստն է ուրիշ արձանագրութիւն մը, ուր Մարդուկ կը կոչուի քահանայ աստուածոց, որ “կենդանացուցանէ, զմեռեալս (անգ, էջ 5): Եթէ բասմաշեանի մտադրութենէն վրիպած չըլլային վեր յիշուած համեմատական բազմաթիւ օրինակները, ինչպէս նաեւ մտադիր եղած ըլլար, որ Ադոնիսի առասպելին մէջ ալ շուն մը կը յիշուի, կամ շուն մըն էր, որ Խիս գիցուհոյն օգնած է Ասիրիսի մարմնոյն մասերը քովէ քով քերելու, այսինքն՝ զայն կենդանացընելու մէջ, այն ատեն կարծեմ այն աստիճան արմատական պիտի չըլլար իր վճռոյն մէջ։ Շունը իմ կարծիքովս սկզբնական տարը մըն էր Արայ Գեղեցիկի առասպելին մէջ, գէթ այնչափ սկզբնական, որչափ ժամանակ որ Սրայ հայ ինքնուրոյն հողին կը պատկանէր եւ ազդային աստուած էր յառաջ քան ասուրաբարելական բաղայքակրթութեան հետ շփման մէջ մտնելը։ Այս տեսութիւնը բուն իսկ այն ատեն իմաստ կ'առնու եւ հետեւաբար նաեւ աւելի հասկնալի կ'ըլլայ, երբ Սրայ Նկատենք ոչ այնչափ իբրեւ մահուան իշխանութեան ենթարկուած զոհ մը, այլ իբրեւ աստուածային հերոս մը եւ քաջամարտիկ հերոս մը։

Անանուն իբրեւ հատակոտորներու կարկատանք մը՝ Արայի առասպելին միայն Շամիրամի գէմ մղուած պատերազմն ունի. դժբախտաբար Խորենացին ալ նոր բան մը չհաղորդելուն՝ մծապէս խաթարած է հերոսին իսկական պատկերը։ Մեզի ընծայուածը կարծես աւելի թոյլ եւ կնատ էակ մըն է, որ կը պատերազմի, բայց Շամիրամի գերակշիռ ոյժին չկարենալով դիմադրել, կը մեռնի եւ յարութիւն կ'առնու պարզապէս ցանկաւէր Շամիրամի գիրկը նետուելու համար։ Այս կրական վատ կողմին հակաշը Շամիրամի սիրոյ առաջարկին մերժումն է միայն, որուն հետեւանքն կ'ըլլայ պատերազմ։ Ասով սակայն Արայ քաջամարտիկ չըսուիր։ Արդ Անանունի եւ Խորենաց ոյ բաց թողած այս մեծ պակասին գէթ չափով մը գոհացում կու տան եզնիկ եւ Փաւստու։ Չափով մը կ'ըսեմ, վասն զի երկուքն ալ ՚ի պաշտօնէ, Արայով չեն զբաղեր. իբենց խօսքերը աւելի առթական եւ թռուցիկ ակնարկութիւններ են, որոնցմէ գէթ այսչափ իբրեւ ստոյգ կ'իմանանք որ Սրայ միայն սիրուող չէր լմբոնուեր, այլ եւ պատերազմանէր, կորովի եւ քաջ։ Թէ յառաջին ժա-

մանակոն արալեզք լիզեին զվիրաւորս եւ ողջացուցանեին, կըսէ Եղնիկ, ոչ նոյն պատերազմունք են եւ նոյնպէս վիրաւորք անկանին: Այլ յայն ժամ, ասեն, դիցազունք էին, էջ 100: Աւելի պայծառ է Փաւստոս, որ Մուշեղ Մամիկոնեանի սպանութիւնը պատմելէն վերջը՝ այսպէս կը շարունակէ. “Իբրեւ տարան զմարմին սպարապետին Մուշեղի ի տուն իւր, ոչ հաւատային ըստանիք նորա մահուն նորա, թէպէտ եւ տեսանէին զգլուխ նորուն զատ ի մարմոյն անտի, զի ասէին. Պորա յանմիւ ճակատ մտեալ էր, եւ վէր երրեք չէր առեալ, ոչ նետ մի դիզեցաւ երրեք, եւ ոչ այլոց զինու խոցեալ է զգա: Իսկ կեսք յատնելոյ ակն ունէին նմա, միշեւ զգլուխ անդէն ի կոճեղն կարեալ՝ կցեցին եւ հանին եդին ի տանիսն աշտարակի միոյ. ասէին թէ վասն զի այր քաջ էր, առլեզք իջանեն եւ յարուցանեն զդա¹:” Ըստ Եղնիկի խօսքերուն Առլեզները աստուածներուն ըրջանին միայն (Götterperiode) լիզելով կենդանութիւն կուտային պատերազմի մէջ մեռնովներուն, միշեզեռ Փաւստոս Մուշեղի դէպքով հակառակը կարծես հաստատել կուզէ: Սակայն սոյն հակառածիւնը չաստատել կուզէ: Սոյն հակառածիւնը հաւապարզ երեւութական է. Ժողովուրդը հաւանորէն Առլեզներու լիզելով յարութիւն առնլու միայն մէկ դէպք զիտէր, բայց միւս կողմանէ նոյնին վերստին կրկնուելու հնարաւուրութեան ալ կը հաւատար, ինչպէս Մուշեղի դէպքը կը ցուցընէ. որուն իրապէս պատահած կամ չպատահած ըլլալը ի հարկէ մեր ինդրոյն համար կարեւորութիւն չունի: Ամէն պարագայի մէջ թէ Նղնիկի եւ թէ մանաւանդ Փաւստոսի խօսքերէն բացայայտ է, առ հայ ժողովրդական առասպելահայեացքը Առլեզներէն լիզուելու եւ յարութիւն առնլու համար իրը պայման սովորականէ դուրս դիցազնութիւն եւ քաջութիւն կը պահանդիր համար կամ մակարերել միայն կրնանք առանց ճշգելու եւ բնորոշելու երջանկութիւնն ունենալու: Յունական Հերակլէսի մահն ալ եղերական էր, բայց իւր աստուածային ծագման եւ գերմարդկային քաջութիւններուն համար աստուածներու կարգը կը դասուի ժողովրդական առասպելէն: Այսպիսի էին նաեւ Ռիդիս, Բալտր

եւ ուրիշ նմանիներ, որոնց մասին հոս մանրամասնութիւններու չենք իջնար, քանի որ յաջորդ գլուխն մէջ անոնցմով արդէն պիտի զբաղեցք, Քաջամարտիկ Արայ Գեղեցիկ էր միանգամայն ըաջ որսորդ մը. Դիցաբանական աշխարհի մէջ այս երկու գաղափարներն իրարմէ գրեթե անբաժին էին. եւ որսորդ հերոսը ունէր նաեւ իր շունը: Որսորդ Որիոն իր շան (= Ճիկ աստղ) օգնութեամբը կը հալածէր Բազմաստեղաց կուսանները կամ ըստ ուրիշ տարբերակի մը թռչունները¹: Ճունը ամենամտերիմ ընկերն էր նաեւ որսորդ Արամիսի, որուն նոյն իսկ կը զոհուէր: Սակայն Յունաց քով թերեւս ամենէն աւելի Արէսի առասպելին մէջ ազգեցիկ դիքը մը վայելած ըլլայ շունը, որ մանաւանդ Պեղուանէսի մէջ աստուծոյն զոհուող անասուններուն զինուրներէն էր եւ անոր նուիրուած: Արէսի շները ըստ առասպելին անոր ամէն որսորդութիւններուն եւ պատերազմներուն կը մասնակցէին, մէկ խօսքով՝ Արէսի աջ բազուկն էին, անոր համար աստուծոյն վահանին վրայ անպահական էր նաեւ շան պատկերը²:

Մահուան տեսագծով շունը աւելի խորշելի էր մարդկան, ասոր հակառակ որսի շունը անոր ընկերն ու բարեկամը: Երկուքին միջեւ եղած յարաբերութիւնն այն աստիճան սերտ էր, որ մեռնող որսորդին հետ շատ անգամ անոր շունն ալ կը թաղէին, որպէս զի սանդարձամտի մէջ առանց օգնականի չմիայ, Ցուցուած է, որ Լիդուանիայի մէջ մեռելին հետ թաղուող շունը որսի շուն էր³: Հետեւաբար կարծեմ շատ աւելի բնական է եւ իրաւացի Արալեզներն իրենց զարգացման ամենասկզբնական ըրջանին որսորդ եւ քաջամարտիկ Արային ընկերացող Ճիկներ համարիլը քան թէ Արայի մահուան հետ միայն յարաբերութեան մէջ դնել: Պատճառներն յայտնի են. Նախ որսորդի շան տեսագիծը աւելի չին է քան մահուանը. Երկրորդ՝ դուրս հանելով պարսկական եւ ուրիշ քանի մը ազգերու ըմբռնումը, մահուան տեսագծերով շունը առ հասարակ ահ ազգող չակ մը ըմբռնուած է, որ իր էութեան ամբողջ ձգտումով եւ բնութեամբ մարդուս ատենական կեանքը ոչնչացընելու նպաստող է աւելի քան զայն պահպանող եւ երբեմն նաեւ բուժող, ինչպիսի է որսական շունը՝ ըլլայ այն իրական կամ դի-

¹ Կրօնի ծագում եւ Դիցաբանութիւն, էջ 307—308:

² Pauly III, S. 1480.

³ Zeitchrift f. Volkskunde, S. 368. Grimm, Verbrennen der Leichen, Kl. Schr. II, 286,

ցարանօրէն ըմբոնուած։ Կ'ապրի իր տիրոջ համար եւ եթէ հնարաւոր ըլլար, կը մեռնէր նաեւ իր տիրոջ համար։ Այս է պատճառն, որ մեր Արալէզներն իրենց պաշտօնով՝ քանի որ մեռած Արայն սանդարամետէն վերստին կեանքի աշխարհն կը բերեն, մահուան տեսագծերով ճոխացուած ըլլալով հանդերձ, միշտ բարի եւ երկնային էակներ նկատուած են։ Այս կը տեսնուի նաեւ ուրիշ առթիւ իմ կողմանէս հրատարակուած զբոյցի մը չնիկներէն, որոնք թէ բնութեամբ եւ թէ իրենց կատարած պաշտօնով՝ ամենեւին տարբերութիւն չունին Արալէզներէն։ Անոնք ալ երկնային բարի չնիկներ են եւ մասնակցող իրենց որաորդ հերոսին ամէն քաջագործութիւններուն, զօր եւ ամէնէն վերջը կը կենդանացընեն անոր շղթաներն քակելով, վէրքերն լիզելով եւ բուժելով։

Այս երկնային չնիկներն երբ արդեօք լիզելու եւ լիզելով բուժելու եւ յարութիւն տալու տեսագծերով օժտուեցան։ Ահա կարեւոր հարցը, որուն լուծումը այնչափ ալ դիւրին չէ, ինչպէս կարգ մը հայ գրադիւներ իրենց քանի մը թռուցիկ ակնարկութիւններով կարծել կուտան։ Հիներուն ծանօթ էր արդէն թէ “չները լիզելով՝ վէրքերը կը բուժեն¹”, ելիանոս կ'ըսէ՝ “վիրաւորուածները (= չները) դեղի փոխարէն իրենց լեզուն ունին, որով վիրաւորուած մասը լիզելով՝ վիրասին կ'առողջանան²”, Շները կը րնային նաեւ ուրիշներուն վէրքերը լիզել, ինչպէս յայտնի է Պուկասու Աւետարանին (Ժ. 21) աղքատ Ղազարոսի առակէն։ Սակայն հակառակ իմ ամէն ջանքերուս եւ պրագտումներուս անկարելի եղաւ ազգ մը գտնել կամ կրօն մը բացի հայկականէ, որուն մէջ չները լիզելով՝ կենդանութիւն տան դիակի մը կամ մեռած աստուծոյ մը։ Միայն վերագոյն յիշուած Ոսիրիսի գեպը թերեւս տկար կուռան մ' ըլլայ այս տեսակէտով։ Բասմաջեանի ուրիշ առթիւ ըսածը թէ “Մարդուկ իրեն հետեւորդ չորս չներ ուներ, որոնք կ'անուանուէին կենդանացուցիչ դիականց³”, լոկ անձնական ենթադրութիւն է, քանի զի ըստ արձանագրութիւններու՝ դիակներու կենդանացընողը Մարդուկ է եւ ոչ թէ իր հետեւորդ չները։ Եթէ միտ գնենք Baudissinի, որ սեմական հնութեան հարցերու մէջ՝ արհամարհելի հեղինակութիւն չէ, արձանագրութիւններուն Մարդուկին տուած “mūballit-miti_n” մակդրին

¹ Bochart, Opera omnia, I, Index p. 72.

² Ael. De Animalibus 8, 9.

³ Բանասէր 1903, էջ 238.

առաջին եւ սովորական իմաստն է ըժշկել բոլորովին երկրորդական է՝ մեր իմաստով՝ “կենդանացընել, կամ յարութիւն տալ”¹։ Ուրեմն չներու լիզելով յարութիւն տալու երեւոյթը կը մնայ առայժմ զուտ հայկական։ Այսուհանդերձ երեւոյթիս ազգային նկարագրին սկզբնականութեան վրայ կը տարակուսիմ։ Եւ այս իմ տարակոյս աւելի եւս կը զօրանայ, եթէ նկատողութեան առնունք մասնաւանդ Պղատոնի Արայի մասին ունեցած հատուածը, ուր Արայ կը կենդանանայ այրուելու համար փայտակոյտի վրայ դրուած ատեն։ Հոն Արալէզներու յիշատակութեան հետքն անգամ չկայ, մինչդեռ եթէ ծանօթ ըլլար Պղատոնի այսպիսի հետաքրքրական երեւոյթ մը, ինչ պատճառ ունէր զայն չիշելու եւ կամ առասպելին բոլորովին ուրիշ գոյն մը տալու։ Պղատոն ճանչողին մը համար շատ անհաւական է այսպիսի ենթադրութիւն մը։ Կը մնան այժմ երեք հնարաւորութիւններ. կամ Պղատոնի գիտցածը Արայի առասպելին ուրիշ մէկ տարբերակն էր, կամ օտար տարր մըն էր Արալէզներու առասպելը։ յետոյ մտած Արայի աւանդավէպին մէջ եւ կամ թէ Արայ գեղեցիկ ունենալով արդէն իր որսական շները՝ անոնք գարերու ընթացքին Արալէզներու նկարագրին ստացան հայ հողին վրայ զօրութեամբ զարգացման ներքին յառաջատութեան (Prozeß) մը։ Առաջին հնարաւորութիւնն ենթադրելու բաւական պատճառ մը չունինք, իսկ վերջինն՝ ինքն իր մէջ անհաւական չոլլալով հանդերձ գժուարաւ թէ տեղի ունեցած ըլլայ առանց արտաքին որեւ է ազգեցութեան։ Այս սեղմումը ստիպուած եմ ընել նկատելով գլխաւորաբար Հայաստանի դիրքն ու ըրջակայ ազգերը, որոնց հարաւայիններուն քով մասնաւորապէս շան պաշտօնը հնուց ի վեր բաւական տարածուած էր։ Ազգեցութեան տեսակէտով համեմատական առաջին կուտանն կու տայ մեզի բասմաջեան իր՝ վերը արդէն քանի մ'անգամ յիշուած գործին մէջ։ Թէեւ հոն թարգմանուած սեպագիր երկու արձանագրութիւններէն չէ կարելի այն եղանակացութիւնն հանել, ինչ որ ինքն իսկ բասմաջեան փորձած է, բայց եւ այնպէս երկուքն ալ կրօնապատմական թանկագին յիշատակարաններ են, որոնք մէծ լոյս կը սփռեն յառաջակողմեան Ասիոյ մէջ տարածուած շան պաշտօնին եւ միջնորդաբար նաեւ Արալէզներու հայցին վրայ։ Գրական աղբիւրները Արալէզ-

¹ Adonis, S. 313, 315, ծն. 2 եւ 317—324,

ներու քանի՛ ըլլալը չեն յիշեր, բայց մտադրութեան արժանի երեւոյթ մը չէ՝ երբ մեր հրատարակած զրոյցին մէջ՝ հերօսին ընկերացող շնիկ-ները չորս են, ինչպէս չորս են Մարդուկի շնիկ-ները: Այս հարցը թերեւս աւելի հետաքրքրական դառնայ նորերս գտնուած երկու արձանագրութիւններով, որոնք Մարդուկի դիցարանական անձնաւորութիւնը բոլորովին անակնկալ տեսագծերով՝ կը ճոխացնեն եւ բարելոնի մէջ անոր պատուցյն համար նոր տարւոյ առթիւ կատարուած հոչակաւոր տօնախմբութիւնները աւելի հասկնալի կ'ընեն մեզի:

Նշանաւոր ասուրա-բարելագէտ Zimmern գերմանացի գիտնականէն գտնուած առաջին արձանագրութեան համաձայն¹, Բէլ-Մարդուկ լեռան ետեւ² այսինքն սանդարամտի մէջ կը բոնուի, զգեստներէն կը մերկացուի, կը դատուի, կը ձաղկուի եւ յետոյ մթին լեռնաշխարհին մէջ կը բանտարկուի: Ասոր վրայ քաշլքին մէջ (բարելոն) ապստամբութիւն կը ծագի, Բէլի կինը Բէլտիս Արեգական եւ լուսի աստուածներուն դարձած կ'աղաւչէ, որ Բէլի դարձեալ կենդանութիւն տան: “Ո՛ եղբայր իմ, եղբայր իմ, մասնութիւն կ'աղաւչէ այսինքն՝ յարութիւն կ'առնու: Ահա Բէլի մտնէ, այսինքն՝ յարութիւն կ'առնու: Ահա Բէլի այս աղաւութիւնը, ինչպէս նաեւ աշխարհանութեան շրջանին Տիամատի դէմ տարած յաղթանակը մշտնչենաւորելու համար էր, որ Բարելացիները ամէն տարի նիսան ամսոյն գիշերացիները ասուր տօնը կը կատարէին, որ հաւասարին նոր տարւոյ տօնը կը կատարէին, որ միջոցին հրապարակաւ կ'երգեցուէր նաեւ ի պատիւ Մարդուկի յօրինուած աշխարհածնութեան տիւ Մարդուկի յօրինուած աշխարհածնութեան մը վրայ³, բայց թէ հոս ալ յատկապէս ինչ պաշտօն ունէր շոնը, նոյնպէս կը լուէ արձանագրութիւնը: Աւելի որոշ են ասորական տեղեկութիւնները: Ըստ ԱԼ-Նատիմի⁴ շունը խառանի մէջ կը պաշտուէր եւ անոր զո՞հ ալ կը մատուցանէին: Զայս կ'ակնարկէ անշուշտ Յակովը Արծեցին, երբ իր կուռքերու դէմ գրած մէկ տաղին մէջ “շներով տէր մը”⁵ կը յիշէ իրեւ աստուած Խառանի: Այս աստուածը ոմանք ասորեստանեան որսորդ աստուծոյն հետ կ'ուզեն նշնացլնել, զոր Տակիտոս⁶ Հերակլէս կ'ան-

տուին, Մարդուկ ստրկութեան նշանը իր ձակտէն կը սրբէ եւ զինքը կը խլէ սանդարամտի պետին ձեռքէն, որ պատրաստուած է եղեր զինքը մեռելներու գետը նետելու: Անոր համար իմաստունը Մարդուկի շնորհակալութեան զո՞հ մը մատուցանելէն վերջը՝ փառաւոր ինչոյք մը կուտայ Բարելոնի բնակիշներուն, որոնք տեսնելով որ Մարդուկ մահմերձ վիճակէն հանած եւ բոլորովին առողջացուցած է իմաստունը իրեն հետ կը փառարանեն Մարդուկի եւ անոր տիկնոջ Սարբանիտույի (== Բելտիս, Խդդար) մեծութիւնը, եւ ասոնք միայն բոլոր աստուածներու մէջն կարող են եղեր մէկը մահուան աշխարհէն կեանքի աշխարհը բերել եւ գերեզմանէն յարուցանել:

Ինչպէս կը տեսնուի, միոյն մէջ յարութիւն առնողը Մարդուկ է եւ այն՝ իր կնոջ օգութեամբ. երկրորդին մէջ ինքը Մարդուկ յարութիւն կուտայ, ուր իրեն զործակից է նոյնպէս իր կինը: Խօսք չկայ ամենեւին չըսը շներու մասին, որ անկարելի էր, եթէ անոնք Մարդուկի յարութեան գործին մէջ որ եւ է դեր մը կատարած ըլլային: Կոյնպէս երկրորդ արձանագրութենէն բացայայտ է, որ Բարելացին Մարդուկ գերեզմանէն յարուցանող կամ “կենդանացուցիչ դիականց” անուանելով՝ չի հասկընարայն, ինչ որ Բասմաջեան կը բաղձայ ընդունիլ եւ մէնք ամենքս առ հասարակ կը հասկընանք: Ուրեմն Baudissin լիուլի իրաւունք ունի, երբ կ'ըսէ թէ Բարելացիները այսպիսի բացատրութիւնները աւելի բժշկել, կը հասկընային:

Ճնով որսորդ աստուած մը կը ներկայացուի նաեւ ասորեստանեան արձանագրութեան մը վրայ⁷, բայց թէ հոս ալ յատկապէս ինչ պաշտօն ունէր շոնը, նոյնպէս կը լուէ արձանագրութիւնը: Աւելի որոշ են ասորական տեղեկութիւնները: Ըստ ԱԼ-Նատիմի⁸ շունը խառանի մէջ կը պաշտուէր եւ անոր զո՞հ ալ կը մատուցանէին: Զայս կ'ակնարկէ անշուշտ Յակովը Արծեցին, երբ իր կուռքերու դէմ գրած մէկ տաղին մէջ “շներով տէր մը”⁹ կը յիշէ իրեւ աստուած Խառանի: Այս աստուածը ոմանք ասորեստանեան որսորդ աստուծոյն հետ կ'ուզեն նշնացլնել, զոր Տակիտոս¹⁰ Հերակլէս կ'ան-

¹ Zimmern, Zum Neujahrsfest II., Berichte über die Verhandlungen der Sächs. Gesellschaft der Wissenschaften 1918, Heft 5. Հմատ. Խառ. ZDMG. 1922, էջ 48—50.

² Gazette Archéologique 1879, էջ 178.

³ Հմատ. Fihrist, Հմատ. էջ 326.

⁴ ZDMG. 29, S. 110.

⁵ Revue d'Archéologie I, 227—228.

⁶ Annal. XII, 13,

¹ ZDMG. 1922, էջ 52—53.

² Ասորաբարելացին սանդարամտական լեռը աւելի Միջագետի հիւսիսային՝ արեւմտեան կողմերը կը փնտուէին:

ուանէ: Եթէ այս համեմատութիւնը ճիշտ է, այն ատեն որոշ չափով նմանութիւն կայ նաեւ այս Հերակղէսին եւ Պղատոնի Արային միջեւ, վասն զի ինչպէս որ Պղատոնի Արայն փայտակրյտին վրայ դրուած էր այրուելու համար, այսպէս ալ այս ասորական Հերակղէսին տօնին, փայտակրյտ մը կը կազմուէր եւ անոր վրայ Հերակղէսի պատկերը կ'այրէին¹: Այս արարողութիւնը Յշներուն քով մնացած է մինչեւ այսօր եւ կը կատարեն սովորաբար Յովհ. Մկրտիչի տօնին օրը: Մտադրութեան արժանի է նաեւ այն պարագան, որ շնասէր եւ շնապաշտ խառանի մէջ կը պաշտուէր նաեւ թամմիւլզ եւ անոր պաշտօնը՝ ըստ Էլ-Մաքրիզի² բացայայտ վկայութեան մինչեւ Քրիստոսէ վերջ 10րդ դարը չէ մարած եղեր:

Աւելի նշանաւոր էր շան յարգութիւնը Փիւնիկեցիներու քով: Էսդուլապիոսի նուիրական կենդանին էր այն, որ օձերուն հետ բազմութեամբ կը բուծանուէր աստուծոյն տաճարին մէջ: Շան եւ օձին աստուծոյս նուիրական ըլլալուն պատճառներէն մէկն ալ թերեւս այն էր, որ ինքը ըժիշկ էր միանգամայն իրեւս աստուած, իսկ շուն եւ օձ ըուժիչ զօրութիւններու կրողները: Շան մասին ըսածս աւելի իմ մակաբերութիւնս է, իսկ օձինը արդէն հանրածանօթ է: Շնագաւիթ կամ շնարահ անուամբ տեղ մ'իսկ կայ եղեր, ուր կը պաշտուէր ըստ Աթենէսի³ փիւնիկեան Հերակղէս, որ փիւնիկեան Էշմուն-Էսդուլապիոսի հետ նոյն է: Bocharti⁴ համաձայն Էսդուլապիոս անունը յառաջ եկած է ՚Եղա-Շա = Իշ-Քալիպի, այսինքն՝ մարդաշուն: Այս մեկնութիւնը կրնայ ևնդրական ըլլալ, սակայն Փիւնիկեցիներու քով աւանդութիւն մը կար, որուն համաձայն Էսդուլապիոս շան կաթով մնած ու մեծցած է⁵: Էսդուլապիոսի առասպելը մեզի համար անով աւելի հետաքրքրական կը դառնայ, որ այն եւս Արայի պէս Աստարտէ (= Շամիրամ) դիցուհիէն հետապնդուելով՝ կը մեռնի եւ յետոյ նշնպէս դիցուհոյն օգնութեամբ կը կենդանանայ: Մինչեւ անդամ դիցուհոյս նուիրուած դասակարգ մըն ալ կար, որ ՚Եղա = Քելապիմ⁶, այսինքն շներ կը յորջորջուէր, որոնց պաշտօնը սակայն

վերջին աստիճանի պիղծ էր եւ անբարոյական: Փիւնիկեցիներու շներու այս յարգութիւնը տարածուեցաւ մինչեւ Կարգեղոն եւ Սիկիլիա: Վերջնոյս Ադրանոս աստուծոյն ծառայութեան մէջ կային 1000ի չափ շներ: Հոս յիշենք նաեւ եգիպտական Անուրիս հոգիները սանդարամետ առաջնորդող աստուծը, որ շան գլխով կը ներկայացուէր եւ աստուծն էր գլխաւորաբար Կիւնոպիլսի (= շնաքաղաք), ուր նաեւ իրական շներ կը պաշտուէին: Շունը կը պաշտուէր նաեւ Կիւրիայի մէջ եւ ըստ Պլինիոսի “անոնց թագաւորն էր, որուն շարժումներէն թագաւորական հրամանները կը գուշակէին”⁷:

ԴՐԱՅՑ. Հ. Ա. ՄԱՍԻԿԵԱՆ



ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՔՆՆԱԳԱՏՈՒԹԻՒՆ ՀԱՅԲՈՒԽԱԿԻ

ՆՈՐԱՅՐ Ն. ԲՈՒԶԱՄԱԴԱՑԻՈՒՑ

(Ըստ Հայութիւնի և Արքայի)

ՃԼԱ. 1151. Խուռակ, բանջար: 1164.

Խուռակ, բանջար, յորմէ եւ Եղախրուկ, թ. 608, եւ Սեւերուկ, թ. 2739, եւ Սպէրտուկուրուկ, թ. 1164, 608:

= Նշանակեմ զպրս. “Խուռակ. է խոտ իմն որ յորդեալ առաւելու զկաթն կնոջ,,. Գեղորգ:

ՃԼԲ. 1121. Խուռակ, գղ. Galanga: 3351. Հայութիւն, գղ. Galanga:

ՃԼԳ. 1328. Կապ? 3150. “Քառակ. տեսթախ” (756, “Թախ. որ է Քառակ,,. Ամիրտոլվաթ. ըստ Պայթարայ՝ Տեսակ մի մեծ Արմաւ:)

= Նշանակեմ զպրս. “Թախ. է ծառ իմն որոյ պտուղն կոչի Պառ Ֆէկ Խուռական, յորոյ կեղեւոյն չուան ոլրեալ ի գործ ածեն,,. Գեղորգ:

ՃԼԴ. 1377. “Կառվուջ? Հացի ծառ ըսուած է. բայց ոչ ըսողն եւ ոչ ըսածն յայտնի է ինձ,, — 1489. “Կառվուճ, Հացի փայտ կոչուած է ի Բժշկաբանս,, եւ այլն: Կառվուճն կը յիշուի եւ ի թ. 1487, Կառվուճութիւն?

¹ Clemens Alex. Recognit. X, 24.

² El-Maqrisi, (Chwolsohn II, 604, 607 եւն):

³ Wachsmut, Athenaeus I, 461.

⁴ Opera omnia I, 663.

⁵ Լակտոսամինոս. De falsa religione I, 10.

⁶ Orelli, Religionsgeschichte, I, 264. — Zdruin. Կառվուճութիւն, Corpus Inscript. Semiticarum, Paris 1885, Nr. 86,